

դոսի բարոյ ինագրաց՝ արաբերէն, և թօնվագոյերէն, աստրերէն եւ պղլ խելքագոյն թէնանց, որնց բառական թարմանութիւնը աւ պիտի հաստատիկը (թէ 40—41.) Դժբախտաբար այս ծրագրութիւնը չդրագործեցաւ Արդիշոն Սեբաստոսի պղլեւոյ խմբագրութեանց վեց իւր ունեցած կարծիքն արդէն քննութեան սիլլզը պարզած է (թէ 8—9.) Փարիզու Ազգային Մատուցաբարձրն առ թիվ 107 (vieux fonds) ձեռապրին մէջ ուրիշ հոգեւոր գրուածոց հետ գտած էր 1871ին Անգլոնորի Վարոց եւ Խօսից արաբերէն թարգմանութիւնը, եւ տեսան էր որ այս խմբագրութիւնը նախնական ընացիքն աւելի էր իւղեցիկը, մինչ յունաբէնն անձեւ համառուսութիւնը մ'ըլլալու է նախնականին, և Այս կարծեաց մէջ հաստատուեցաւ համեմատութեամբ եթէ ովկանան խմբագրութեան եւ աստրերէն հաստատորս, այսոն որ արեւելեան պղլ ինագրաց դաշտագրաց աւելի լաւ կազմակերպին մը կը արցընթան, որից զորկ է յօւնաբէդը, եւ թէ Արարուց եւ թէ Խօսից մէջ տեսնուող քննութիւնն արգապետաթեանց որին արեւելեան ընացիք այս աւելի լաւ կայտնութիւն յօւնաբէդը մէջ: Այս գաղտակայտն այսուհետու նրգիլու ընդարձակորեն պարզած է իւր գրութեան մէջ:

(Cannulae) 4. 8. 8.



ԿԵՆԱՎԱԳՐԱԿԱՆ

ԹՈՐԵԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԵՐԵԿ

¶**Արուս սկիզբը ծագող հյա բժշկաց ոչ**
նուազ ակնաւորը, Մանուկը բժիշտ Հայեան,
է այս անձնաւորութիւններէն, որպ պատմութիւնէ
բոյորպինն անտեսուած, ինկած են մոռացութեան
անցառակ միջք:

Պօղոս Անտառեան - Ծաղիկեան մէծանուն
բժշկին անդրանիկ զաւակը, Մանուկը կամ Էմ-
մանուկը բժշկի, ծնած է ի Կ.Պողիս, անցեալ
գարու վերջերը, 1775 թուին դեկտեմբերի
25հն:

Մանեկ հասակէն խրկուելով հտալիա,
իւր Նախապատրաստական ուսմոնեցը կ'ընել
Անենեցից Միիթթարեան գարծարանը, ուր մայ-
րենի եւ օտար լեզուաց, եւ այլեւալ գիտու-
թեանց լաւագէ Հմանալիք յետոյ, գէպ ի
1949 կամ 95 Տամանաներու, իւր Տօրը
շբրմ փափթին համաձայն՝ կ'արձանագրութէ
Բառուաի մժշտական Համաստան:

Հանգ եւ աւելի տարիներ քրածան աշխատութեամբ աշակերտելով սոյն համալսարանին փառաւոր քննութեաներով իւր քժշկական ուսմանց մնացաքը կ'աւարտէ, եւ արև շատ կա-

Ո՞շափի բախտաւոր է այն նորընծայ թժիշկով, որ թժիշկ հօր մը թեւերուն տակ պատաստանելով, իւր առաջնուն քայլերը, իւր անփորձ եւ տիեզեղ քայլերն անոր օգնութեամբը կը շարժէ. Երջանիկ է այն նորընծայ թժիշկով, որ թժիշկ հայր մ'անի, հայր մը մանաւանի մեծահամարուն մեծահարուստ: Այս բիւրակերպ դժուարութիւններուն որպէս թժշկանիս ասպարագու տապալին քայլերուն են յատուկ դցոյն թիւն չունենի իրեն համար, այն փոշերն ու տատասկիները, որպէս թժշկանիս ասպարգով սեամբ միշտ կը ծածկեն, վարդեր եւ շոշանեներ կը լւան յանկարծ իրեն համար: Թժիշկ հայր մը ունեցող նորընծայ թժիշկով, պէտք շոնի բնաւ սպասելու, որ իւր ողնութիւններն հոչակուին ժամանակաւ եւ իւր համբաւը շնուրի ան ատեն, երբ արդէն ճակատն սպիտակ թելերով ծածկուած, կը սկի նսեւ նկարուիլ փորձութեան եւ փորձառութեան անցինց կնճիւներով. ահ՛, ամէն բան պատրաստէ այդ նորընծայ թժշկանին համար, ամէն բան շուրջ եւ կանուն կը յաջողի. Երանի իրեն եթէ այս ուղարկեալ ամ մեծ առ թէն:

Սակայն Մամոնէլ բժիշկն իրաւամբ իւր
հօրը մեծ Համբաւին ճշմարիս փառաւորիչ
եղաւ, այն հմտութեամբ եւ ճարտարագրութեամք՝
որով փայլեցաւ նա մինչեւ ալեւորի իւր կե-
նաց:³ Տոհմային նախածախնդրութեամբ իւր
առաջին քայլերէն իսկ զանաց նմանիլ իւր հօրը
ու բարձրագույն գրեթէ հաւասար անշահել իւր
կը վկայէն Ժամանակակից կարեւոր անձնեն, մա-
սնաւանդ գ ամբ։ Տօթի. Արթի. Էն Դիվեսի:

Արդեն իւր Հօրը կենանութեանն ատեն
մեծ անոն ստուալոյ՝ անոր մահուանէն ետքն
ալ, գեց ի 1814—1820 թուականներն, 40,
45 ասրեկան հասակին, սկսած է նա աւելի եւս
փայի եւ ըլլալ Հռչակառը:

բնակիլով միշտ Օթթագիւղ եւ երբեմն
ալ զայաթիս, ուր անցոց իւր կենաց մէկ
մասը, ազգային եւ առար երեւելներուն բղո-
րին ալ սիրելի եւ յարգելի բժիշն եղաւ, ի

¹ СЕМ "ЛІТТРЫ ВІДНОСИНАХ" 1893 РІК. ОПОЗИЦІЯ.
42 249.

չեմուկս այն ատենի ունուց, հենվեմ, գեռան ա-
նուամբ մժապարփ- եղած շաղփառիք բժիշկ-
ներու, որոնց թափմժփուկները գրեթե դար
մը յետոց, գեռ այսօր իսկ, կը չնչեն տակաւին
հոս ու հոն, իրենց (Տ)ասէլզըն ջուռ-իւսուր
նշանաւոր:

Ի յիշտառկ իւր հօրը բժշկական մեծ
ծառայութեանց, որը Օսմանեան վեհապանծ
կայսրներէ այնշափ արքանապէս դնահատուած
էին եւ յարգուած,¹ Մանուկէլ բժիշկ պատիւ
ունեցաւ վեհ, Սուլթան Մահմետ Բ. Կայսրին
կոչուելու Արքայի բժշկութեան բարձր պաշտօնին,
զոր երկրու տարիներ² մեծ յաղղակութեամբ
շարունակելով, սոյն յաւերժարիշառակ կայսեր
մահուանէն ետք եղան զեհ, եղան զեհ. Սուլթան
Մէջիտ կայսեր անճանական բժիշկը:

Մանուկէլ բժշկին հմութիւնն եւ ճար-
տարութիւնն այն, ժամանակին գրեթե անբաշ-
դատեի էր, որոյ վկայ են գեռ իւր իսկ ինսա-
ման հիւանդներէն խիստ շատեր, այսօր ալեւոր
եւ ծեր արգէն:

Գժեախտաբար տեղեակ չենք բնաւ իւր
կենաց մանրամասնութեանց, եւ հաղիւ Շաշիեան
գերգաստանի հիւազրութիւնը պարունակող
ձեռագրի մը մէջ կը կարդայինք, թէ ինքն ու-
նեցած է շատ գրաւոր աշխատութիւններ ան-
տիւ, որը իւր մահէն յետոց ճարակ են եղեր
Ղալաթից մէկ մեծ հզրէին:

1831—32 Ա.Պոլսց մէջ Քուբրէյի սաս-
տիկ համաճարակ պատահէլով, Մանուկէլ Շա-
շիեան այն ատենի բժշկաց երթագոյնն եւ աշ-
դեկիլը տարափոխիկ հիւանդութեանց յատուկ
մասնաւոր հիւանդանոցներուան հրաժեշտ պէտքն
զգալով, յաջողած է համոզել ազգային երեւ-
լիներէն շատեր եւ սկսիլ հիմնարկութեան
բանկալթի Ս. Ցակորայ Անկելանոցին, որ նա-
խապէս պարզ ուղղակի-ժանուարուաց մը, քանի
մը տարի յետոց, 1836 Օգոստոսւ 1ին, Արե-
լեան, Սպաքան, Արգարեան, Դապարսեան,
Սարգսեան, Գագագեան եւ աւայն անմահ բարե-
րաբաց շորհիւ եւ առածանութեամբ, եղած
է այսօրուան համեստ հաստատութիւնը, ինչպէս
կը կարդանք Անկելանոցին ներփին դրան վրայ
եղած արձանագրութեան մէջ:

Եւր այսօր բժշկական միութիւններ եւ
կամառներ կը նկրաին տարածել, թէ ուսուբիսիէ
նիւառութիւններ պէտք է ունենաւ մասնաւոր վի-
թէ, պարծանք չէ մեզ միթէ յիշէլ, թէ 60 տարի

յառաջ Հայ բժիշկ մը քարոզիէ եղած է այդ
կենացղաց ու գաղփարին, որ թէեւ շամ հին
ժամանակներու ծննւնդ, սակայն այսօր բժշկա-
կան ամենակարեւոր եւ ուշադրութեան ար-
ժանի ինդիմներու գլխաւորագոյնն է: Մանուկէլ
Շաշիեանի բժշկական կարողութեան մեծ պա-
տիւ մըն է այս արդարեւ, պարծանք այն ատենի
Հայ բժշկական պատմութեան:

Մանուկէլ Շաշիեան իրեւ հիմնադիր մասւ
յիշտառկանթիւն մը չունի Ս. Ցակորայ հրան-
դակոցին մէջ, սայց իրեւ բարերա մեծ անուն
մը թողած է հօն: Բաւական ատեն այդ հիմն-
արկութեան բժշկութիւնը, գովելի անձնանուի-
րութեամբ առանցնորդել յետոց, իւր մահուա-
նէն քիչ յառաջ՝ 1857 սցենմէրին, կոտակած
է անոր կարեւոր գումար մը յուշաբար իւր
յիշտառկին, ինչպէս կ'աւանդէ մեզ Անկելանոցի
բարերարաց տեսրակը:

1838ին երբ Սուլթան Մահմետ Բ. մե-
ծանուն կայսրը զգալվ թէէ բժշկական գիտու-
թեանց զարգացումը երկրի մը կրթական յա-
ռաջադիմութեան մեծ իթան է, փառաւոր
ձևուարկներով եւ պահանջ յիշտառներով կը
հիմնէր Թուքրից Ա-ս-մին հիշուն լորդուց,
Ներկայ Կալամթ-Ներայի հին շէնքին մէջ, Մա-
նուկէլ բժիշկ այն ատեն մօս պարէն իւր կենաց
երեկոյն, 35 կամ 40 տարիներու բժշկական
պատկանելի փորձառութեամէր համբաւաւոր,
կ'ըսուի թէ մեծապէս աշխատած է եւ խորհր-
դատու եղած բացան այդ վարժարանին, որ
Շահզատէ Պաշիի Ֆերան-լու Ֆերնէպէն, ակնթար-
թի մէջ Կործաններով, լուրջ գիտութեանց լու-
սատու օրրան մը կը հանդիսանար համայն ցած-
կաստանի:

Ցայսին չէ բնաւ, թէէ Մանուկէլ Շաշիեան
Արքունի բժշկութիւնն զատ, մասնաւոր պաշտօն
մըն ալ ունեցաւ այն ատեն նորակազմ բժշկա-
կան վարժարանին մէջ, թէ ոչ՝ իւր երեսութեան
պատճառաւ չուզեց յանձն առնձն իւր եղած
հրաւեր մը, որ մասնաւոր պատրաստութիւն,
մասնաւանդ երիտասարդ տարիք կը պահանջէր:

Սակայն վաւերական աւանդութիւններ մեզ՝
կ'ըսուցանեն, թէ ինքը բժշկական այլեւայլ
ճրւղերուն մէջ մասնաւոր առաւելութեամբ կը
զբաղէր կուպի կէ-տարունի-նէնէրով, եւ այդու
մանցուած էր իրեւ ջղադարման մասնագէտ
բժիշկ, եւ միակ ջղադարման բժիշկը Կ. Պոլսց,
ուր կ'երեւի, թէ այն ատեններն իսկ հազուա-
գէպ չէն ջղադարման (Hystérie) եւ լուրէր-
ին (Nervasthénie) բազմազան վիճակները:

¹ Տիւ ՀՀու Ա. Ա. անդ. էջ. 249:

² Տիւ Միքայել Հակոբյան, 11 Յանուարի 1858:

բժիշկ բարեգութ, աղքատախնամ եւ չերդ կրօնասէր, ինչպէս կը յիշեն զինքը ճանչցողները, մեծ ջանի եւ եռանդով կը մասնացէր նաեւ մէն մի դորժանութեանց ազգային շրջանակին, որոն վերաբերած էր յետ մաշու իւր հօր, այն տիտուր վէճերով, որը դարուս առաջին կիսյը, մեր կոնական ցաւալի խորութեանց պատճառ եղան:

Կը բժշկական մեծագործութեանց համար շատ անգամներ արժանանալով կայսերական բարձր շնորհեարու, Մանուկէլ բժշկի պատուած էր նաեւ իշխների ականախոռու պատուանշանով, զոր վեհական Սուլթան Մէհմիտ, իւր իսկ ձեռքով կախած է, կը լսեն, անոր վիզը:

Հաւատարիմ այն ատենի տիրող գաղաքարին, թէ թէ ինչ ին ինսուի մասնաւու թեամբ ինսուի իւր առաջդիմու, իւր հօրը պէս ինքն ալ կանուխ ամուսնանալով, եղած է բազմաբերուն հայր 12 զաւակներու, որոնց երրորդը՝ անուանակից մեծ Պօղոս Շաշիեան, դարուս երկրորդ քառորդին վերջիր բաւական երեւելի բժիշկ մը եղաւ:

Մանուկէլ Շաշիեան, կիսադարեան գործունելութեամբ յոդնած, ապրելով ի նոր ծերութեան, վախճանած է 83 տարեկան հասակին մէջ, 1858 յունվար 9ին Հնագշաբթի գիշեր, ինչպէս Կաւանդէ մեզ պյու ատենի Մէհմնուց Հաւուփու լսադիրն, եւ Օրթագիւղի Ս. Լուսաւորիչ եկեղեցից մէկ դարեանական արձանագրութիւնն:

Իր մարմինը թաղուած է կըսուի Բանկալիի Ս. Յակոբյա Հիւանդանոցին պարտէզը, որ գետ 20, 25 տարի առաջ Հայոց գերեզմանատուն էր: Հոն չենք գտներ սակայն իւր

գերեզմանը, կ'երեւի թէ տեղափասած են զայն յետոյ, ինչպէս նաեւ շատերունը, ով գիտէ ուր անհետ առնելով բնաւին անոր յիշատակը:

Բարեբախտաբար կան ու կը մնան անոր երկու պատկերները, որք սեպհական Շաշիեան թռուներու, մեծ առաջնորդ եղան ինձ, իրենց վաւերական Յիշատակարաններով:

Այս պատկերներէն մին' զօր կը ներկայացնուեմք հօս, շատ նման իրեն, ինչպէս կը վկայեն զինքը ճանցողները, լուսանկար է, Շաշիեանի վերջիննարիներու, մեջ շնուռած, որ ունի:

Պանուկէլ Պ. Շաշիեան
Բէյի Սուսպահ Սուսպահ-
իւլ-Մէհմիտ կայսէր
յիշատականթիւնը:

Միւսը մեծադիր
իւղանըրէ, 1852

Մարտ 4/16ին ի Պոռլիս գծուած, որոն մէջ Մանուկէլ Շաշիեաններկայացաւած է 77 տարեկան, ձիւնատիզ մազերով, բայց ժիր եւ գեր, գլուխն երկայնածուզ իւղանը թաքերանդ շիկակարմիր խոշոր Քւ մը, Օսմանլէ Աթենէ իշխների պատուանշանը վիզը, աջ ձեռքը խոշոր հատոր մը եւ ձախ ձեռքը բանած Խաւալը լըրէն գեղագիր մը,

որուն ներքեւը կը կարդացուի իւր ստորագրութիւնը Էմմանուել Տիասիան: Պատմիրն աջ կորմը կայ թշշկական եւ փիլտրայական ստուար հատողներով լի Մատենադարան մը՝ որուն ստորաը կ'երեւի Ակադեմիան Կոնստանտինոպէլ բառը, նաեւ 1852 Մարտ 4/16 թուականը:

Դժմախսաբար չկրցայ յաջողել արտառաւել այս պատկերը, որ արդէն ամենախակ վրձնին մը արդիւնք, բոլորովին աննման, ինչպէս վկայեցն իւր ազգականները, շամ աւրուած էր եւ աեղ աեղ մոլորովին անորոշ:

Պօղոս Անտոնեան Շաշիեանի պատկերին



ՄԱՆՈՒԿԷԼ Պ. ՇԱՇԻԵԱՆ
ԹԵՇԻԿ ՍՈՒԼԹԱՆ ԱՊՈՒ-ԻՒ. ՄԷՀՄԻՄ ԿԱՅՍԵՐ

ոճով գծուած, անոր պէս իւր մէկ անկիւնը մասնաւոր շրջանակի մը մէջ կար գրուած, և տող արձանագրութիւնն մը, Մանուելի ամբողջ պատմութիւնը, որ էր

“Եմմանուել
Արդի Պողոսի Շաշեան
Եւ բժիշկ արքունի
Ծնեալ, յափ Տեառն 1775
Դեկտեմբեր 25”

Կարեալ յամի Տեառն 1852
Մարտ 4:

Ցաւալի է որ մեր այս ատենի հրապարակային թերթերը լուսութեան թանձր քողով մը կը ծածկեն այս մեծ բժիշկը եւ միայն Յովսէփ Վարդանեան (Վարդան բայց) իւր Մէծմասց Հայութի հայատու թուրքերէն թերթին 1858 Յունուար 11ի թուրք մէջ, անոր մահուան առաջի կը գրէր քանի մը տող, զօր Մանուել բժշկին պատմութեան մէկ կարեւոր էջն համարելվու, կ'ընդորինակեր հոս նյութեամբ.

“Միտուեթը մէտակտէն պէրի մապէյնը Համայնուան հազրէթը Շահանէտէթ թէպապէթի իլէ մէշչուր վէ միովիթէկիր զան հեղափեթու Շաշեան թափիկ Մանուել աղա ձենապէրի, փաղիկէթ, տիանէթ, վէ սէվապէ իմրար իմտիյլ ուզուն հօմիւն նէթիձէսին պահ էմրուլահ վաս օրուա, մահը հալին տօգուզունու բէնշշնպէ կիմէսի, վէֆաթը վուգուի իլէ իրթիհալը տարը պարա

իյլէթշ տիր: Միւէլվէֆայը մումայիլէյին մէշչուտու ամիշ օլան սրբաթը մէմուուէսիփ, պէտսէկեանը գատիմէյի Շահանէտէն պուլանմաս վէ Տիւզ օլլու խանէտանը միովիթէպէրնէ յան գարուպէթի, վէֆաթը լնաման հարլ իսէն քէտէր վէ մաթէթի թաամփի իսիւպ, պէր վէճճը թազկիթ պէշյանը հալէ իսիթիսար օլունմուշ տուր:”

Թարգմանութիւնը,

“Ալքունի կայսերական պարատան մէջ իւր բազմաթեայ բժշկութեամբն հոչակաւոր, երեւելին Շաշեան Մանուել աղա, առաքինութեամբ, կրօնասիրութեամբ եւ բարեգործութեամբ անցուցած երկար կեանքին վախճանն հասնելով, ամսոյս Գին հնդշաբանի գիշեր առ Աստուած իոնիսցաւ: Հանգուցեցն հանրածանօթ գովելի բարբը, կայսերական կառավարութեան վաղմի հաւատարիններէն գտնուիլը, եւ Տիւզեան նշանաւոր գերգաստանին հետ ունցած ինամութիւնը, անոր մահուան առթաթ տոգն ութահծութիւնը հանդային ընելով, մէք եւս կը համարձակներ մանակցիլ սոյն սգչյն:”

Այս բժիշկն էր ահա զօր ուղեցի ներկայացնել, այս բժիշկն որ Յովակիմ Օգուլլուխեան, Միքայէլ Քէսաւէն Տէր Պետրոսեան, Անդրէս Փոփովիչ, երեւելի բժշկաց ժամանակակից եւ վաստակակից ըլլալով դարուս սկիզբը, գրիթէ առաջն զաւակն եղաւ թուրքիսց հայ բժշկութեան:

ՏՈՒԹ. ՎԱՀԱՐԱՄ 6. ԹՈՂԻԳՈՄԾԱՆ



NOUVELLES SOURCES DE MOÏSE DE KHOREN.

VI.

Moïse de Khoren et Procope.

Salluste, l'historien de la guerre contre Jugurtha, se trouve amené à nous donner son opinion sur l'origine des Maures.¹ Ils descendent selon lui des Perses, des Mèdes et des Arméniens, qui faisaient partie de l'armée d'Hercule, et qui passèrent d'Espagne en Afrique après la mort de ce héros.² Cinq

¹ De bello Jugurth. XVIII.

² Saint-Martin a consacré un long mémoire à défendre, au moins dans ses grands traits, l'opinion

ՆՈՐԴՈՅԻ ԱՐԵՒՐ Ք. ԽՈՐԵՆՈՅԻ Զ.

Զ.

Մովսէս Խորենացի եւ Պրոկոպիու:

Ալպատահու: Յուկուրթայի գէմ մզուած պատերազմնին պատմից, այս առ թիւ իրեն կարծիքը կը յայտն Մարքոսանացոց ծագմն մատին: Ըստ իրեն՝ Մարքոսանացիքը սկըունդ են Պարսից, Մարաց եւ Հայոց, որնք Հերակլեոյ բանակին մէջ են, եւ այս դիցազին մեռնէլին ետքը Սպանիային Ըփրիկ անցան: ³ Հինդ դոր վերը յշն պատմին

¹ Ա. Առաջ յայտարկուած ութեացան, ԺԲ: ² Անդ Վահարամ էր կար առաջապահութիւն բար ապահուելու դուռ յէական Սպանատիսու